



## ՕՐԱԳԻՐ ՏԱՄՆՈՐԵԱՅ

Ա. ՏԱՐԻ

1861

Կը հրատարակուի Ամսոյն 10ին 20ին եւ վերգին:  
Վեցամսեայ գինն է 60 դահեկան ԿԱՆՈՒՆԻ:  
Ռուզող կրնայ ստորագրուի, Պոլիս ԶԱՆՑԻՔԻ խանք վերի  
յարկը թ. 4-5 Խմբադրի սենեակը. եւ Մերճանը Մար-  
գարեան Արդյո Յարաւքիւն աղայի գրատունը:  
Ստորագրութիւնը 1861 Յունուար 10ին կսկսի:

Առջի լրզանին ամբողջ 12 քիւը ուզողը 30 դահեկան պի-  
տի վնարե: Անձնական լանու մը համար ըլլալը ծանուցմանց հա-  
մաւատաքար սակարկութիւն կրլայ: Ո եւ իցէ նամակ եւ գրութիւնք Խմբագրին պիտի ուղ-  
ղուի:

31 ՄԱՐՏ

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՄԱ

ԹԻՒ 21

ԿԱՐԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ՄԲ

Մինչդեռ մեր անհրաժարելի և նուիրական  
պարտաւորութենէ ստիպեալ Մեղուի անարդ  
գրուածոցը վրայ քննագատութիւններ ըրած  
նորա կերպ ընդդէմ Ազգի և իրաւանց  
անիրաւ վարմունքները հերքելու, և անով  
զինքը ուղղութեան և ծմարիս ազգասիրու-  
թեան մը հրաւիրելու գրալած ատեննիս անդի-  
ւն էզ մը գանգատներու և մեղադրանաց ձայ-  
ներու արձագանքներ մեր ականջները կ'որոտան:

Ի՞նչ է այս արձագանաց հետևանքը . . . .  
հետևանքը սապէս զրուցատրութիւններ, այս-  
ինքն և պէ ձանըմ ալ ձանձրացանք Արևելեանի  
մէջ Մեղուի դէմ յօդուած կարդալէն . . . .  
այս մէկ կարդ. « Մեղու, Մեղու . . . . վեր-  
ջը, եյ ատոր (Արևելեանի) խմբագիրն ալ ու-  
րիշբաներու վրայ նիւթ շարել չէ գիտեր . . . .  
կարդ մըն ալ այս կերպ:

« Ի՞նչ է այդ » — Արևելեան Դար —,  
« մէջը ի՞նչ կայ » — Մեղու — « ո՞ւր ենք հա-  
սեր », — դեռ Ե. — . « ի՞նչ, միթէ ատոր  
խմբագիրը մինչև Եւ, Օ, Ֆ, պիտի բա՞ն գը-  
րէ այս մարդուն դէմ . . . . : Ահա կարդ մըն  
ալ այս և ատոնց նման բաներ :

Ի՞նչ պիտի ընեմք հիմայ, այս երեքին ալ  
շատ զատ և երկար պատասխաններ պիտի տամք,  
ոչ երեք, այլ բաւական է որ աղէկէն աղէկ  
համոզուած եմք թէ ո՞վ և որո՞նք են այսպիսի  
անխորհուրդ գանգատներ ու մեղադրանքներ ար-  
ձըկող. և մինչև մեր ականջը որոտացնողները.  
Բայց և այնպէս միանգամմ հարկ է որ քանի մը  
խօսք ընեմք նախ՝ փախուստ մը չի տալու, երկա-

րորդ մեր այս վարմունքը արդարացի և հար-  
կաւոր բան մը ըլլալը ապացուցանելու համար :

Արդ վերջիշեալ առաջին կարգի մեղադրո-  
ղաց ըսելիքնին մենք չըսած կարծեմք իրենք ընե-  
լիքնին որոշեր և 'ի գործ դնելու վրայ են . . . .  
բայց մենք ալ մեր ընելիքը ժամանակին կ'իմա-  
ցունեմք իրենց :

Երկրորդ կարգին ալ սա կ'ըսեմք թէ՝ թող  
'ի սէր Ազգի ժամանակ մը ներողամիտ և համ-  
բերող ըլլան մեր Մեղու վերնազրով յօրինուած  
յօդուածներուն հրատարակութեանը, և ասոր  
հետ մէկուեղ սիրով և ազգակրաբար ունկնդիր  
ըլլան մեր հետազոտութիւններուն: Եթէ որ կը  
փափաքին ուրիշ այլ և այլ նիւթեր ալ տեսնե-  
լու Արևելեանիս մէջ, այժմէն կիմացունեմք  
իրենց որ չնորհիւ Ամենակալին այնքան պատ-  
րաստ նիւթեր կան մեր քովը որ՝ եթէ հարկ ըլ-  
լայ անոնցմով կիմամք ամենօրեայ ամուղջ մէյմէկ  
թերթեր հրատարակել, ինչպէս որ ամեն թեր-  
թերնուու մէջ քիչ շատ տեսնուած են ու կը  
տեսնուին: Բայց ինչպէս ըսինք ազգային ներ-  
կայ պարագաները կ'ստիպեն զմեղ որ ժամանակ  
մը բոլորովին չէ նէ ալ՝ մասամք մը զանոնք զանց  
ընելով, առաւել մեր էական նպատակին հետե-  
ւիմք, որ է ազգային Բանագատութիւններ:

Գանք երրորդ կարգի գանգատողաց, որ ըզ  
մեղ կը մեղադրեն կարծելով կամ գուշակելով  
թէ՝ « մինչև Եւ, Օ, Ֆ, » Մեղուի դէմ  
բան պիտի գրեմք. չէ, ապագային համար  
այսպիսի նպատակ մը, միաք մը, և կամ յօժա-  
րութիւն մը չունիմք, և չեմք փափաքիր որ ու-  
նենամք. բայց ներկային պիտի գրեմք, և կա-  
րելի է քիչ մ'ալ պիտի սաստկացընեմք մեր զը-  
րութիւնները, ոչ միայն Մեղուի այլ և անոն-

համախոհակից Միւնատիին գէմ ալ . . . .

Չեք գիտեր ով մարդկի թէ՝ տտենէ մը ՚ի վեր այս երկու Հայու հարուածները իրենց աղետալի գրչովը միակերպ Ազգին ամբողջութիւնը անխնայ կը նախատեն, կը բամբասեն, ու կը խեղատակաբանեն համայն օտար ազգաց դիմաց . Խրատ, յորդորանք, քաղցրութիւն, յանդիմանութիւն ամենեին չեն մտիկ ըներ . Վասուծոյ երկիւղը, մարդկանց ամաշումը իրենց սրտերէն հեռուցուցած, Ասուած, Ազգ, Հայրենիք չի հայելով, մարդավարութիւն, խոհեմութիւն, հեղութիւն, համեստութիւն ու քաղաքավարութիւն արհամարերվ, մանաւանդ կրօնական փառք և ազգային պատիւ մասամբ իսկ չի նայելով կոյր զկուրայն սրտերնէն բըլշխածը բերնովնին ափեղ ցփեղ դուրս կը փըսին .

Եթէ ցաւակցաբար այս վատութենէ առաջ եկած ընթացքնուն պատճառը հարցընես՝ “ Լուսաւորութիւն, Լուսաւորութիւն . . . . յառաջդիմութիւն, յառաջդիմութիւն, կը գոռան միակերպ .”

Ի՞նչ, լուսաւորութիւն : Յոյժ զարմանք, Միթէ այս Ճտմբաներն են եղեր այժմեան բազում մարդկանց բերանը քարոզուած աշխարհի ընտառապահութ . չի գիտեմք թէ բոլոր սոյն լուսով լուսաւորուածները այս կերպով կը վարուին իրենց արգակցացը ու եղաքցը գէմ . Արդեօք ընդհանրապէս Ազգ նախաւուղը, Արօնք բամբասելը, Աւանեաց աւանդութիւնները, ծէսելը, աբարողութիւնները, սովորութիւնները այլայլը կամ արհամարելը լուսաւորութիւն է եղեր . Առ հասարակ իւր սեւդհական Ազգին կրօնաւորները, ամբուաները, իշխանները, առաքինի անհասները և աշնեւ տիկինները անխնայ և չափէ գուրս պարաւելը ազգատախօսութիւն, ու զանոնք կատակաբանական ձեւերով ծաղըելը կրթութիւն է եղեր . Բաւական տարիններէ հետէ ազգին Շշմերիտ բարւոյն բանիւ և արդեամք ծառայող բարեցաւաշուն անհասներու պատկերները վատօրէն նկարագրելը, և հասարակութեան ծիծաղը առանց վրայ շարժելը քաղաքակրթութիւն է եղեր : . . . .

“ Յառաջդիմութիւն, յառաջդիմութիւն ապօւաներով ըստ ասելը Առաքելոյն Պօղոսի, Ազգին “ նոր նոր, ուսմունս պէս պէս ” բարբանջելը Աւրապական քաղաքականութիւն է եղեր . . . .

Եւ որ աւելին է, “ Սահմանադրութիւն, Սահմանադրութիւն ու դուալով զանի կոնակնին շարկած ու զայն իրենց պատրուակ ըրած՝ դիմացնին եկողին առանց աստիճանին և պատուոյն ինայելու, հրապարակաւ և անիրաւ տեղորուն անօրէն, որուն բռնաւոր, որուն դահիճ, որուն գող, որուն մարդասպան, որուն յափլշտակիչ, որուն անբան, որուն անգութ, որուն ստահակ (չափկըն), որուն լիտի (էտէպսիլ), որուն գծուձ (քէփաղէ), և որուն գուեհիկ, որուն տգէտ, որուն կոշտ և կոպիտ, որուն ազգատեաց, որուն խարերայ, ըսելները . և որունց վրայ ալ կերպ կերպ բերան չառնուելու վատութիւններ արձըկելը Սահմանադրական պաշտպանութիւն է եղեր . . . . Ա երջապէտ, ազգային աս գմնդակ կացութելը ատեն, (օր ինչպէս ժամանակի ցաւալի պարագաներէն հետեւած, ամեն տեղ և ամեն աղգաց մէջ երկպատակութիւն, գժտութիւն ու նեղութիւն կայ և կը գանութի), գահգահաներով մէջ տեղնետութիւնը, և աղդին ամեն գործերը ստելը, խարդախելը ; անիրաւաբանելը, և անոնցմով ազգային կեդրոնատեղը աղտեղելը . ընդհանրապէտ Քահանայ և Աշխարհական, հարուատ և արհետաւոր, տգէտ և ուսումնական զիբար անցընել ու զանոնք խոռովելը . Եկեղեցի, Անք, Ամոռ, Պատրիարքարան . իշխանութիւն, արտօնութիւն, աւագութիւն, կրտսերութիւն մէկ մէկու խառները Սահմանադրութեան պատուղներըն են եղեր . Ի վախճանի Ազգին պիտանի և օգտակար անհատները այս կերպ վարմունքներով իրենք բոլոր ազգային գործերէ ձեռուընին քաշելով՝ անոնց զէպ ՚ի յազգասիրութեան ունեցած եռանդնալից ողինները խապատ պատկեցընելու, և որ գէշն է բովանդակ կեանքելնուն մէջ մէյմալու և իցէ ազգային գործերուն ձեռնամուխ չըլլալու պատճանը առանք տալն՝ արդեօք սա բերաննուըն մէջ ամեն օր, գրեթէ ամեն վայրին և այլ մեր որ յերկինս — են աւելի սովորութիւն եղած և ընդհանրութ մարդկանց բարձրաձայն քարզուած աշխարհի սահմանադրութեանց էն մեծ և առաջին օգուտներն են եղեր : . . . .

Ի՞ն եթէ որ աշխարհի լուսաւորութիւնը Մեղուի և Միւնատիի քարոզածին պէս է և եթէ ամեն լուսաւորելոց վարմուելը ըստ նոցին նման է, թող խաւարի այն լուսաւորութիւնը վամն ըստ թեան ազգիս Հայոց, և անոր աեղ



կառավարական կերպը անոնց սահմանադրութիւններուն վըայ հիմնեալ էր . . . .

Ո՞չ այս տեղ ի՞նչ ցաւալի յիշատակութիւն մը զմեղ կը շփոթէ . . . ահա ըսելիքնիս ալ, գըրելիքնիս ալ կորանցուցինք . Եւրոպա, Եւրոպա . . . պէտք է որ մենք Հայքս յարինք անոնց օրէնքներ . . . սովորու . . . բայց ահ Լեռն, Լեռն, Հայոց Պետութեան վերջին հարուածը տուող Լեռն, ուր ձգեցիր գացիր Հայաստանը Լեռն, Եւրոպա, Պաղպամ . . . Ինչո՞ւ, Հայոց օդնութիւն . . էհ, առ քեզի օգնութիւն մը, որ մինչև անգամ ոսկորներդ Հայաստանի հողերուն արժանի ըըլլայ . . . և առ քեզի օգնութիւն մը, որ քեզի հետ ՚ի միանին տէրութիւնդ ալ, արքունական պարծանքդ, գահդ, թագդ, գաւազանդ և բոլոր իշխանութիւններդ, հարստութիւններդ, հապատակներդ, քաղաքներդ ալ բոլորովին Հայաստանի և անոր սահմաններէն անգամ բնացինց ըլլան . . . Եւ առ քեզի օգնութիւն մը՝ որ Ռէլասպան Հայկայ անմեղ և քաջազն զաւակունքը լեռներու, հովտոներու, ձորերու, դաշտերու վըայ՝ երբեմն վրաններու տակ, և երբեմն այրերու մէջ, ինդք ու թափառական ըլլայ . . . .

Եւ վերջապէս առ քեզի մէկ օգնութիւն մը, որ . . . . բայց ինչե՞ր կըսեմք մենք, միթէ հիմայ այս խօսքերուն տեղն էր . . . ուրիշ ուր յատկեցինք . Օտարասիրութեան դէմ ունեցած ոխերիմ կիրքերնիս յանկարծ մեր մաքերը յափշտակելով ուր տեղեր առաւ տարաւ . . . , ծածկե՞նք ուրեմն ծածկե՞նք այսպիսի տխուր և դառն անցեալ յիշատակութեանց ցաւալի պատկերներու երեսը, ու դառնամք ներկայիւս ՍԵղուի և Միւնատիի օտարասիրութեան պատկերաց նկարագրութեան վերջաբանութեանը :

Արդ ինչպէս վերը բաւական ըսինք, և հիմայ հոսնորէն կըսեմք թէ ՄԵղուն և Միւնատին պիտի կարենամն յայտնի համարձակաբաշնել որ՝ Հայերը Քրիստոնէութիւնը ընդունել ՚ի վեր՝ այն երևելի Կախնեաց ձեռօք ստացած Օրէնքնին ու Սովորութիւննին (բայց ՚ի ռամկական կոշտ սովորութիւններէ, որ դժբաղդաբար ամեն ազդի ռամկի մասին մէջ մինչև յայսօր քիչ շատ կը դտնուին, և մինչև աշխարհի վերջը կարելի է պիտի գտնուին) խսպառ ուրանալով, մինչև որ օտար ազգաց օրէնքները, սովորու-

թիւնները բոլորովին կամ մասամբ իրենց սեպական օրէնք ու սովորութիւն չի սահմանեն՝ Հայութիւնը աշխարհէն ասիրով պիտի վերնայ, Տայց ի՞նչ կըսեմք մենք, արդեօք քանի՞ քանի անդամ իրենց գրութիւններուն մէջ դորձուածքներով մը աս ապուրն ալ կերած են, ինչպէս որ ժամանակին տեղն ՚ի տեղօքը պիտի ցուցիննեմք :

Ի՞նչ երկնցուները խօսքերնիս, համառօտ ըսելով՝ այս երկուօրեակ Հայ Միմոսները իրենց գրութիւններովլը իւրեանց օտարասիրութեան չափը այնքան անցուցած են որ՝ (բերտանիս առաջ չերթար ըսելու) եթէ կարենան բոլոր օտար ազգաց պիտի քարոզեն թէ՝ — Հայերը ՚ի սկզբանէ ՚ի վեր անբան արարած մըն էին, և հիմայ ալ նոյն են, և իրենց լեզուովը, օրէնքներովլը, սովորութիւններովլը կերպ մը շնչաւոր կենդանի մըն են — . Վզ սարասիրելի սաօրէնութիւն, որ կարծեմք մինչեւ ցարդ է շահ ընծայուած գրութիւններնուն մէջ այս բանը եթէ՝ որ չի տեսնուեցաւ, հաւանական է որ քիչ ատենէն հարստակուածներուն մէջ անշուշո պիտի տեսնուի, եթէ այս վարձունքներովլ յարատեւելու ըլլան . Եւ ՚ի վերջոյ ասոնց հետեւանքը . . . ահա հետեւանքը սաստիկ օտարասիրութիւն, և ահա գործ Վ սասկայ, որուն ընկերացեալ են ՄԵղուն և Միւնատին իրենց գրաւոր աշխատութիւններովլ :

Եւ արդ ուրեմն քանի որ ասոնք այսպէս են, այսինքն ՄԵղուն ու Միւնատին իրենց Յուգայական և Վ սասկական ծամբաներէ ետք չի դարձած՝ օր օրուան վրայ վնաս ազգի այս ընթացքնին ևս առաւել պիտի սաստկացընեն, ահա Մըրեելեանն ալ չի պիտի լուռ կենայ, անոնք քանի որ անխոհեմաբար ընպհանրապէս Վզգին վրայ ամեն ժամանակ յարձակիլ պիտի ուղեն, Մըրեելեանն ալ իրենց գէմ պիտի պաշտպանէ ՎՀզգը . Վնոնք Վզգին գէմ պատերազմին, Մըրեելեանն Դարն ալ իրենց. ի՞նչ աստիճանաւ որ անոնք աղդին բովանդակութիւնը կը վնասէն, Մըրեելեանն ալ այն աստիճանաւ պիտի վնասէ զերենք . . . .

Ուստի պէտք է որ նախ անոնք լուեն, որ յետոյ Մըրեելեանն ալ լուէ . չե՞ն լուեր, ուրեմն Վըրեելեանն ալ չի լուեր . իրենց այս ազգաց վնաս աղատախօսութիւններնուն աղգալայել սահման մը չե՞ն դներ, հարկ է որ Մըրեելեանն ալ ըստ կարի իւր գրութիւնները սաստկա-



Անգույն հոսեն զարք արտասուաց . . . ,

Բայ ջեղան լեռ կարմրդ Առառած:

Օտար հողեր մինչ Էրբ քանամ,

Մինչ Էրբ պանդուխոտ պիտի մնամ.

Հայրենեաց չերմ զգուանքեն,

Զարկ մնացած մինչ Էրբ ողքամ:

Արմենիայի սիրովն վառեալ,

Մերը կը հեծեմ կ'արտասուեմ.

Գոյն կը նետէ, սիրոս կը դողայ,

Քանի անունը կը հնչեմ:

Սիրոս կը նետէ, սիրոս կը դողայ,

Թունկս կուրծքիս վրայ կիշնայ,

Քնարիս ձայն կը նուազի,

Ոտուրներուս առջեւ կ'ինայ:

Քնար օտար լեզուս անզօր,

Լրեալ մասունքս չեն ջարթիր.

Կը պատէ զիս դառն տիրուրին,

Կուպուին պրկունքս չեն բացուրիր.

## ԵՆԵՐԺԵՆ ԴԵՊԻ ՄԸ

(Տես թիւ 20)

Քանզի արդարեւ առ ժամանակ մի կը հալածուի անմեղութիւնը երկրի վրայ «վասն արշագրութեանոն ըստ որում» հոս տկար, հեզ և խոնարհ է. բայց իսկ և իսկ չարաչար կը պատժուի անմեղութիւնը անխնայ հալածող այն ասորէնն ալ երկնից դիմաց՝ վասն անիրաւութեանցը . . . :

Ա երջապէս՝ երկրի վրայ ընդհանրապէս զօրաւոր մարդիկ կարող են, միայնուհի իրենց վաշութիւնները ծածիելու, և չար կամքենքն առաջ տանելու համար՝ բոլոր օրէնք, սահմանք, կարգ և կանոն ոտքի տակ առած՝ աշխարհի արկար և անմեղ մարդիկը նեղել, հալածել, ու չարչարել. բայց անգամմայ ալ պէտք չ' որ խորհին թէ՝ օր մը Երկինքը այն անմեղաց Տէրն ու պաշտպանը եղող Արարիչը, գատառորաց՝ Դատաւորը իրենցմէ գատապիտի պահանջէ, այն անմեղներու կողմէն դատախաղ կենալով։ Է՛ս այն ատե՞ն . . . այն ատեն ի՞նչ պիտի պատասխանեն, կընա՞ն մի արդեօք հն ալ դիրէնք արդարացընել. Երբոր հոս արդարանալ կ'ուզեն շատ մը անիրաւ մեղադրանքներ յուցունելով թէ՝ — սա գործը սանկ չընէ՝ անձնական պատուսյս կը դուշէր. նա բանը նանկ չի դարձնէի շահուս կը վնասէր. ո

և իցէ բանի մէջ գործած սխալմունքս ետ առնէի՝ բազմաց առջն պատիւս պիտի ոնչանար. եթէ խնձմէ սոորին մարդու մը առջեւ խոնարհէի՝ մեծ անարդութիւն մը կը պատճառէր իմ անձնական մեծութեանս, և այլն, և այլն, և այլն. ահա այս բաները մասձելով առանց խակական օրինաց համաձայնելու կը հարկադրէի խելքիս յարմար նոր օրէնք մը սահմանելու, որով կ'ուզէի ուղածս ընելու. կամքիս ծառայելու. բուլոր անձնական կիրքերս յագեցնելու . . . և ՚ի հարկէ ասոնց հետեւութենէն պիտի ծագէր անմեղը զբարտել, տկարը հալածել, ստորին եղբայրներս անարգելու չարչարել . . .

Վւաղ թշուառութեանս, արդեօք ի՞նչ պատասխան պիտի ընդունին այս կերպ խորհող և խօսող անիրաւները՝ երբ ժամանակին այն ահաւոր Վաեանը ելած, և այն Վրդար դատաւութիւնը զիմացը կեցած առեննին . . . է՛ս, անտարկոյս պատրաստ ըլլան սա յետագայ Վասուածային սարսափելի պատգամները ընելու, և «Սորա ահարկու վծիւները ընդունելու, թէ՝ Որովհետեւ դուք աշխարհի վւայ ամեն կերպ բարիքներ վայելեցիք՝ այն բարիքները ձեր կամքին մրայն նուիրելով. որովհետեւ ամեն ուղածնիդ ի գործ զրիք անիրաւութեանց հետեւելով. որովհետեւ իմ Վասուածային օրէնքներս անմտաբար անսարգեցիք, ձեր խելքին յարմար տարուարտասկան օրէնքներ սահմանելով, և որովհետեւ ասանկով ամեն ճշմարտութիւն, ամեն արդարութիւն և ամեն ուղղութիւն անարգելով իմ անմեղ և տկար դառնուկներս հալածուող, նախատուող և չարչարուող, և ձեր անձնական կիրքերուն անխնայ զոհ եղող անմեղները և այն ստորին աղքանները, «Վամիսիթարին» . . . (Երջանի՞կ վարձք). Վասնց վրայ աղէկ մը խորհինք ո ընթերցողք։

Բայց կարելի է այնպիսիները (հիմակուընէ հաստատ մըսուընին գնելով) սա կերպ խնդիրք մըն ալ ունենան ըսելով թէ՝ — Տէր, մէնք քրիստոնեայ եմք, և Քու ահաւոր անուեամբար Ա. Վւաղանը մկրտուած եմք, ինչ որ պատուիրել էիր զանոնք ամեն ալ ՚ի գործ դրինք. Ծառ, Փառ, Վշին կատարեցինք, ժամանակին Եկեղեցին և ուխտատեղեաց յանուի գնացինք. աղքանաց ողբայութիւն, կարօտելոց օգնութիւն, և այլ ա-

մենայն առաքինութեանց ձեռնամուխ եղանակ աշխարհի վրայ ... Տէր, հիմա հօս ինչպէս կ'ըլլայ որ Քու գմութեանդ պիտի չ'արժանանակը. . . — . Հաստ աղէկ, Բայց նայեցէք անգամ մը թէ այն արդար դատաւորը ի՞նչ կը պատասխանէ ասոնց « Ոչ երբէք գիտէի զծեզ, ՚ի բայց կայեք յինէն ամենեքեան ոյք (ասացելոցդ հանդերձ) դործէիք զանօրէնութիւն », Ի՞նչ սոսկալի պարոգամ, ի՞նչ յուսահատելի վճիռ :

Աչա ասոր համար է որ դարձեալ կ'ըսէ նոյն դատաւորը թէ՝ « Ոչ ամենայն որ ասէ ցիս Տէր, Տէր, մոցէ յԱբրայութիւն Երկնից, այլ որ առնէ զկամ Հօր իմոյ որ յերկինս է » . Ի՞նչ է Հօրը կամքը — հեռանալ ամենայն ինչ անիրաւութենէ ու անիրաւութեանց սահմաններէ, և հետեւիլ ինկապէս խոնարհութեանց և արդարութեանց . մերժել և խոտել բոլոր մարդկային անիծեալ նկատմունքները, որոնք միայն երկրային ժամանակաւոր փառք մը (ըսենք) կը պարգևեն, այլ միայն սիրել և յարգել ՚ի յերկնից արտադրեալ այն ամենայն ծշմարտութիւնները, որոնք աստ և ՚ի հանդերձելումն յաւիտենական երջանկութեան կը հրաւիրեն զմարդեկ . . .

Եւ արդ ահաւասիկ զասոնք այսպէս խորհելով՝ անզլանալի և անհրաժարելի կերպիւ հարկ է որ մարդս իւր ամեն դործքին մէջ իսկապէս հետեւի և հպատակի բոլոր այն Աստուածային և բնական օրէնքներու, և անոնց անայլայլելի և անփոփոխելի ասհմանաց և կանոնացը համեմատ վարուի, եթէ որ կը կամի այժմ երկրի վրայ մարդկային ընկերութեան մէջ պարզերես եւ ընալ, և օր մ'ալ Երկինքը այն Աստուածային օրէնսդրին դիմաց իսկապէս արդարանալ . . .

« Ո՞ր ունիցի ականջն լսելոյ լուիցէ » :

Արդ առ այժմ հօս ընդհանրապէս ըրած խօսքելիս ընդմիջելով, դառնամուք. սա անարժան դէպքին պատմութեանը, որ նախընթաց թուով սակաւիկ մի յիշած էնք, և միանդաման ուշամութեամբ դիտողութիւն մը ընեմք թէ՝ սոյն եղելութեան մէջ վերոյիշեալ ցուցուցածներ նուս դէմքիչ շատ բան մը կատարուե՞ր է :

Յիշաւի կարելի է մեր այս պատմելու դէպքը ունաց համար ոչինչ բան մը համարուի, բայց ըստ մեր չ'անանկ, քանի անանկները մարդու վրայ չափելով կը խորհին և կը դատեն, իսկ մենք ծշմարտասիրաց հետ արդարութեան կշեռ ձեռք առած այնպէս կը խորհիմք, կը

դատեմք, և այն կերպ սկզբունքները հիմնովն կը մերժեմք : Բայց ասով պիտի հալածութիմք եղեր, ան ալ հոգ չէ . զի այս ծշմարտախօսաց ձակատազինն է, որ շատ անդամ ծշմարտութիւն խօսելուն համար անիրաւ մարդկանց մէջ կը հալածուին . . .

Ի՞նչ որ է նէ հիմա սա նայինք թէ՝ ի՞նչ կերպ բան դարձեր է որ անցեալ թուով միշուած Գիւղիս Եկեղեցւոյ այն հաւատարիմ և աշխատաւոր մարդը\* իւր պաշտօնէն հեռացը նելու չափ սկամառառանք տուեր է, առանց բարեխօսութիւն կամ միջնորդութիւն մը ընդունուելու .

Մինչեւ հիմա այս դէպքին վրայօք ըստուգած տեղեկութիւններնիս սա է, այսինքն յիշեալ մորդը զիւղիս մէջ ասդին անդին ըսած ըլլայ թէ ( այս ինչ ) Երեսփոխան և Թաղական խորհուրդին Վնդամը Բողոքական է, և կամ Բողոքականութեան յարեալ մէկ մը կերեկի, և այս ալ սրկէ հետեւ ցընելով՝ որ յիշեալ Երեսփոխանը օր մը իրեն ( Արդուն ) Եկեղեցւոյ մէջ յանդիմանելով մը « այս մոշաբաներուն ( սրբոց պատկերներուն ) դիմաց իւղ վառելով ինչ պարապ բա՞ն է մի, և կամ աւելորդ ծախք է մի ըսեր է եղեր » : Եկու տես որ երկուքին համար ըսուածն ալ սուտ, անհիմն, և բողոքովին սիսալ բան մը ըլլալը յայտնի կ'երեկի, ինչպէս որ պատմութիւնը պիտի ցցունէ :

Ասոր վրայ ( գեռ կաղմութիւնը անյայտ ) Թաղական խորհուրդին Վնդամները մէկ զիշեր տան մը մէջ խորհուրդի նստելով, ժողովին Վեժապատիւ Վանապետը ( լսածին համեմատ ) իւր ծշմարիտ հաւատոցն նախանձախնդրութենէ շարժեալ խիցին այս բանը ուղղակի այն Երեսփոխանին երեսը տալով կ'ըսէ « արդեօք ծշմարիտ է այս քու վրայօքդ ըսուած Բողոքականութեան կեղծ խօսքը » . . . ( Կեցցէ անկեղծութիւն ) : Վնդիջապէս այն Երեսփոխանը ասանկ հարցմունքէ մը այլայլելով « չէ՝ ( կ'ըսէ ) ամենեւին չեմ ընդունիր այսպիսի անարդութիւն մը իմ վրայոքս զրուցուիը . ես, կ'ըսէ, կը հաւատամ, Յանուն Վանապետը Երրորդութեան, . . . ուստի պէտք է որ հիմա հօս կանչուի այդ մար-

\*Այս մարդը լսածնիս այժմ Ս. Երտուաղէմ ուխտի գացեր է, սպիտակ շատերը. կը հաստատեն թէ իրեն դէմ եղած այս անիրաւութեան շատ վշացած բայց միանգամ պատճառ եղողներուն ՚ի պրտ ներածէ եղողը .

դը , և այս ժողովին առջև կամ հաստատէ իմ Բողոքական ըլլալս , և անով զիս գատապարտէ ժողովը , և կամ իսկ չի կարենայ հաստատէլ , այն ատեն հարկ կ'ըլլայ որ արդ մարդը իւր զբարտութեան պատիժը ընդունի ։ ( Բարի առաջարկութիւն ) :

Վսոր ետևէն ժողովին մէջէն գէլ , ( որ չեմք գիտեր թէ Արեսփոխա՞ն է մի , կամ ետքէն առ կաւ քուեով արձանացած նոյն ժողովին Մնդամներէ՞ն է մի ; և կամ օգնակա՞ն է մի , դեռ ըստուգուած չէ ) , մէկէն զայրանալով մը ոտք եւլած “ ըլլար , ըլլար , կ'ըսէ , պէտք է որ անի կայ հոս չի կանչած՝ լսածնուա համեմատ յանցաւոր վճռենք , գատենք , ու այս բանս հէ ըստորագրութեամբը վաւերացնեմք , և հիմա ժողովը ինչ պատիժ որ սահմանէ՝ վաղոււմնէ նէւշ չիսայ ՚ի գործ գնենք ։ ( Սոսկալի անիրաւութիւն ) . Մնդէրնէն մէկ ուրիշ մը ասոր ըսածը վատութիւն մի համարելով ( և է իսկ ) , “ սխալ կը դատես կոր աղա , ի՞նչ կ'ըլլայ եղեր Մարդուն հոս գալէն ։ ։ ։ թող գայ և բանը այս աշխատանուի , և անով արդարութիւնը իւր տեղը գտնէ , և ան մարդուն ալ հային վնաս մը ըլլայ ։ ։ ։ ։ կ'ըսէ : ( Մնիւ զգացմունք ) .

Բայց ի՞նչ պատասխան , նայեցէք անգամ մը ով աշխարհի արդարասէր մարդիկ . “ ի՞նչ , կը պուայ այդ դեռ անյայտ անդամակիցը մարդուն երեսն ՚ի վեր , ի՞նչ , մարդը հօն կանչել , ի՞նչ կ'ըսես , մեր պատուոյն կը վայլէ՞ որ անիկայ մէր ժողովը ներկայացնեմք , ու մեր առջն զրուցունել տամք , բաւական է որ հնաւ զանի առանց խօսեցնելու յանցաւոր համարինք , որովհետեւ անցեալ օր ։ ։ ։ էլ ի՞նչ պիտի ընենքնէ ընենք լըմնցունենք ։ ( Այս ո՞ր անիրաւութեանց կարգը սահմանենք արդեօք ) .

Հայ Արլսայ՝ մի ասանկ բան ո կըսէ անդիէն մէկը , և ասանկ բանի իմ խելքս չի հանիր ։ կըսէ մէկ ուրիշ մը . մէկն ալ կամաց ձայնով մը ա աղքար ես զաւկի տէր մարդ եմ , այս բանը իմ խղճիս կը դպչի կոր , ինձի մնայ նէ այս կերպը չեմ ընդունիր ։ կըսէ քովի նասողին .

Հատ մը ա կըլլայ , ըլլար ո ին մէջ տեղը այս զայրացեալ ժարդ ( չեմք գիտեր ինչո՞ւ է այսքան վարանիլը , ) սանկ կընէ , նանկ կընէ , խօսքերը զբար կը խառնէ , “ այս բանիս մէջ ուրիշ ԳՅՈՒՏԿԱՐԿԱՆ կայ կըսէ , պէտք է որ այս գործը ասանկ լմնայ , և ժողովը շոապաւ այս գործը ասանկ որոշուեցաւ , ասանկ պիտի ըլլայ ։ ։ ։ ։ ։ ( Դատաստան լսեցէք ) .

Ա երջադէս մարդը ճիտը կախած , սիրող ճմլուած Ակեղեցիէն դուրս կելէ , իւր դատը Ըստուծոյ արդար դատաստանին յանձնելով .

Վսոր վայ գիւղիս Ըստուածավախ Քահանաները բանը աղէկէն աղէկ տեղեկանալով

Արդ ստորագրութեան արարողութիւնը մեռաւ կըսէն , ու կողբան՝ այժմ ահա այս դէպքին մէջ , և այս մարդուն ջանքովը յարեա՛ւ , ուրեմն թող ուրախանան :

Արդ ստորագրութեան արարողութիւնը իւրաքանչեւ յետոյ ժողովը կը ցրուի , և անշ դամները իւրաքանչեւ որ իւր տեղը կը դառնան :

Եւ միւս օրը անմիջապէս այս լուրը գիւղիս մէջ կը տարածուի . Ահա աղմուկ , փափուկ , երթևեկութիւն , իսկոյն սկըսան ՚ի գործ դրուիլ , եկեղեցականք խովեցան , աշխարհականք ումանք զիբար անցան , և անմիջապէս Ակեղեցոյ Աշակար Քահանան Արժանապատիւ Տ. Գալուստ հայրը իւր ընկերներովը բազում ջանիւք աշխատեցաւ անմեղը պաշտպաներու , և այն սխալ մամբ կատարուած գործընօր ժողովով մը ուղղեց լու . ուստի ասդին ինկաւ , անդին ինկաւ , վերջապէս ինչ կերպիւ եղաւ . մեղի անյայտ նաև յիս նոյն օրը ժողովոյ Մտենապետին կողմէն իւմաց որուեցաւ որ “ վճռուած որոշման գործադրութիւնը այսօր ( որ էր ուրբաթ ) զանց ըլլուի , և մինչեւ կիրակի օր ասոր վայ աղէկ մը խորհուի , զի ( կըսէ Մտենապետը ) բանին մէջ սրիակամնենք կայ ” : Բայց այս արդարացի ձայնը մտիկ ընողը ո՞վ է . նայիս մէկը աճապարելով Ակեղեցի կը վաղէ , և շուտ մը այն մարդուն հաշիւը նայելն ու զինքը ճամբայ գնելը մէկ կընէ : Հազար խօսք , մէկ ստակ չարժեր , պատճառ հարցընելն անօգուտ , “ յանցանքս , կաղերսէ անմեղ մարդը , “ յանցանք չունիս , պատասխան կընդունի . կաղաչէ , կը պազատի , այս բանիս մէջ իւր մէկ պակսութիւնը կուզէ իմանալ , հազար անդամ երդումներով սա խօսքերը կը լսէ “ Ըստուած ալ վիսայ ՚ի որ մազի մը չափ յանցանք չունիս , և շատ աղնիւ մարդ ես , բայց այս բանը ասանկ որոշուեցաւ , ասանկ պիտի ըլլայ ։ ։ ։ ։ ։ ( Դատաստան լսեցէք ) .

Ա երջադէս մարդը ճիտը կախած , սիրող ճմլուած Ակեղեցիէն դուրս կելէ , իւր դատը Ըստուծոյ արդար դատաստանին յանձնելով .

Վսոր վայ գիւղիս Ըստուածավախ Քահանաները բանը աղէկէն աղէկ տեղեկանալով

բանը չի զայրացընելու համար նախ միջնորդութիւն ու բարեխօսութիւն ըրմն, չընդունուեցաւ . վիայութիւններ տուին, մերժուեցաւ . էն վերջը գրութեամբ մը բողոքեցին, դարձեալ անսեւի եղեւ . այս բանիս մէջ եղած իրենց սեպ հական արտօնութիւննու իրաւունքները պահանջեցին, պատասխան ընդունեցան . Հուսկ յետոյ (Քահանայք) խոհեմութիւն բանեցընելով ձայներնին քաշեցին, ու լոիկ մնչիկ տեղերնին նստեցան, և ասոնք ալ իրենցնպատակին կատարելազէս հասան : Ի՞նչ նպատակ, անձնական Կիւրիք, որ ինչպէս սկիզբները ըսինք, և յուսամք թէ օր մը կամայ և ակամայ երեան կելէ ասոր պարագաները :

Մենք կը կարծէնք որ (կըսէ այս բաները մեղի տեղեկութիւն տուողը) ալ արդարութիւն, անիրաւութիւն ամեն բան իւր տեղը գտաւ, ու սրտերը հանդարտեցաւ, բայց չէ, կ'ըսէ, դեռ բանին մէջ անհանգստութիւն կայ եղեր, այսինքն քանի որ այն Մարդը դեռ Ակեղեցւոյ բոլորակը կը շրջի, ասդիի բարեւ սիրու չի հանդարտիլ .

Երդարե անխղճութիւն մի, անգթութիւն մի ըսենք, ինչ ըսենք. այս բանիս մէջ մենք ալ ըսելիքնիս շփոթեցանք, քանզի լսեցինք որ այն օրը իրիկուան դէմ, այն անմեղը իրեւ հիւր եկեղեցին իւր սենեակը նստած՝ իր ընկերներուն հետ լալով տեսութիւն ըրած ատեն, յանկարծ մէկը ներս կը մանէ, ու կը նայի որ այս մարդը հօն է, կ'սկսի պօռալ ու պօռչըռալ թէ ատահա դուն հօն ես մի, թէլ եաթախըթ հոնախը սըկէ վերցու, զի ալ դուն հօս բան չունիս, տէ շուտ ըրէ . . . » . Վարի այդ մարդը ապրի, զի ըրածը դորձք Քիւրունէ է . Ի՞այց նայինք այս մարդը ովէ՝ որ այդչափ գոռողաբար կը խօսի. Ըսենք թէ, այս գործը կարգի գնող բարեւ Երեսիսաւնին երեսիսաւնը, և կամ Անդամին անդամն է, և յանցաւոր մարդուն հաշիւը տեսնողն ալ թաղական խորհրդոյ Անդամոց անդամին օգնականն է, այս ինչենի է . . . , այն ատեն շատ հարցուցինք վիստեցինք ով ըլլալը չի հասկցանք . Այսուհետեւ ալ ով ըլլայնէ ըլլայ, պէտք չէ մեղի, որովհետեւ ամեն բան հիմա խաղաղութեան մէջն է . ալ վախ մը, երկիւղ մը չիկայ, ծամբայ տրուած մարդը, հիմա 12 օրուան հեռու Ա. Երուսաղէմ ուխտի գնացած է, և այժմ հօն է . յիրաւի մարդք գնաց հօն, բայց ասդին . . . բանը տակաւին իւր կեդրոնը չի հասաւ կարծեմք :

Ան ալթող մտածողը մտածէ .

Խոկ մենք ըստ պարտաւորութեան մերոյ Անմեղի մը պաշտպանութեան համար ինչ որ պէտք էր ըսինք, գրեցինք, իոր հըրդածեցինք, ալ մնացածը իրենց, նա մանաւանդ անոր :

Եւ յիրաւի հօս համառօտաբար խորհրդածութիւն մը ևս հարկ էր ընել, բայց առ ծւնիս ուրիշ պարագայ մըն ալ ունենալով, ըսելիքներնիս այն ատենուան կը թողումք : Սակայն հօս յօդուածնիս չի վերջացուցած սա քանի մը խօսքն ալ զրուցենք :

Յայտնի է թէ տարիէ մը ՚ի վեր Ազգը Սահմանադրութիւն մը հաստատեց, որ բովանդակ չայ ժողովուրդը իրենց աստիճանին համեմատ, երկարատեւ, և հաւասարապէս երջանիկ բարօրութիւններ վայելեն :

Երդ Ազգը ասով սխալեցաւ մի, կամ պահաս բանն մը բրաւ ըսենք արդեօք . չէ, չէ; ոչ երբէք . ոչ սխալեցաւ, և ոչ պակաս բան մը ըրաւ . Վապա ուրեմն ի՞նչ է այսբաները, որ ընդդէմ Ազգի բարի դիտաւորութեան և Ասհմանադրութեան առաջ կուգան : Վսիկայ զարմանալու և չի հասկըցուելու բան մը չէ, երբ պարագաները ուղղապէս և ՚ի զննին քննելու ըլլամք, և գլխաւորապէս այն քննութիւնն ընելու իդձն ու փափաքը սրտերնուս վրայ արմատացած ըլլան :

Ուստի մենք մեր կողմանէ կը խոստանամք մեր տկար յիշողութեան զօրելուն չափ՝ յառաջիկայ թերթերնուս մէկուն մէջ այս բանին վրայ խորհրդածելու . և այնպէս յօւսամք թէ այս մասին մեր շըցուցած պատճառաբանութիւններուն ընթերցողք իրաւունք կուտան :

— Վասիս պատուական լրագրոյն 477 թուոյն միջոցաւ Ազգային բերկրառիթ լուր մը ՚առնումք, որ է Ամենապատիւ Տ. Մարգիս Արբազան Պատրիարք չօր բաղմաժամանակեայ քրտնածան արգեամբը, և Ազգասէր, բարեպաշտոն, ու մեծապատիւ անձանց առաստնունքներովը Ազգիս կղերատկան մասին պայծառութեանը նպաստելու նկատմամբ գիշերօթիկ վարժարանի մը հաստատութեան որոշումք . որն որժամանակիս ներկայ պարագաներուն նայելով և ապագան իսկ խորհրդական բան մըն է :

Ուստի մենք մեր կողմէն ուշաբիութեան ա-  
մենամեծ աղալակնեցով՝ հօր Հնեմը թէ Ամե-  
նամայնին պրապան Սատուածանելու այսեր-  
նիս և թէ յիշեալ Մեծապատին և Եզրամասէր  
անձինքը և աղուընելնիս Երկինքը բարձրա-  
ցուցած երախտագիտութեան արտասուժներով  
կը պատշաճինք և կը լոնդրեմք այն Ըմենակալէն  
որ թէ այս պատշաճերը գործոյն օք առաջ իւր  
կայսնը հասնելուն և թէ հասցնելուն ջանա-  
ցոլներուն իւր Ըմենակալը զօրութեամբը ա-  
մենամեծ օքնութիւններ թափէ Երկինքն, ...

Սյա մասին հարկ է որ քանի մը խօսք  
ուզգեցնք մեր ընթելվացացը : Եթե այս  
Արդ՝ յիշեալ Լրագրոյն մէջ տեսնուածին  
համեմատ այժմ նուիրապու բարետեր անձանց  
ցանկին մէջ չետազօտութեամբ նայենէս վեր-  
ջը՝ նկատեցինք որ այսպիսի բարեկապատկի գոր-  
ծերութէ թելավիիր և թէ՛ նպաստամասոյց ե-  
ղոփսերուն մէջ առաջին կարող բարձրացնելն են : Այ-  
սեւայ կամ բանառ և կամ ուղիշ անորդ բա-  
ռերով քանի մը կարծատես պարոն Խմբագիրնեւ-  
րէ նախատուած անձինքը : Մենք որ ըստ ամե-  
նայնի Վզգին նիւթական և մուաւորական ցան-  
ուածագիրն թեսնը ցանկայտինք ենք, աղոյի կ-  
համոզուած ենք, որ երբեք կիրքերը դառնա-  
ցընելով Վզգին ներկայաւնաթշառառ փառակը-  
վարքինչ իրարելառութիւնու փոխազրելու կա-  
րողութիւն չենք կրնար ունենալ : Մեր մեծա-  
մեծները մեր ողբերականները պատուելով  
բայ արժանաւոյն, աեւ աննոնց խրախոյս տալով  
կրնամբ մեծամեծ գործեր ալ ընել լուալ : Ի ոկ  
խօսքը անգամ բան մը չարժեք կան է : Մեր  
հասարակ ժողովուրդը մինչդեռ ալ ընել լուալ : Ի ոկ  
բերու կ'անկարանայ, և իր ապրուստին դէմ կը-  
գանգատի, անդին Վզգին յառաջարդութեա-  
նը նորագոտող ճակարութիւնը աեզն եղողան-  
ձինքը նախաելովմին, ոչ ասպաքէն, Վզգին յետա-  
խաղացնութեամ : Ա թշուառութեան պատճառ  
կ'ըլլմնք : Օրագիրները աւելի աղեկ ընթացք  
բռնած չեն ըլլար փրկեաք, երբ Վզգին ամեն  
վիճակին անձինքը հարուստ, աղքատ, ունաում-  
նական, անումումն իրարութեամ : Միացնելու բարի  
դիրսաւորութեամբ տրնին, որպէս գիւշիսա-  
տութիւնը բաժնուած ած : Նպաստները բաժնուած  
ամեն Վզգային գործեր յառաջարդութիւնը թեան ջա-  
րից առաջին, Սոյն նպան օրագիրները չեն մի որ  
հասարակոց, նպաստով կենք մնիք, կը մնան

Մենք ուրախ ենք որ ինչպէս ըստնք, քանի մը  
կարձատես պարոն խմբագլիքներէ Նախատուած  
պատուաւոր անձննեքը փոխանակ ցաւելու, կե  
րեի թէ ամենելին բանի տեղչի զնելով՝ իրենք  
դարձեալ իրենց Աշխատքական պարտուց զանցա-  
ռու չեն դանեւիլ:

— Ամայս 29ին Կոռւմխափուի գուրզը Պէղ ծեան Գալքոցի աշխկերտաց Հայկաբանութեան դասերուն քննութիւնը կատարուեր է . ուստի թէ մանչ և թէ աղջեկ տղայոց ըստ բաւականին յառաջդիմութիւնը հսնդիտականները գոհ ըցեր են . և Գերապատիւ Հ . Յակոբ Ա արպագետը , ( Միաբան Ալբոյ Ելուսաղէմի ) համադիտականաց կողմէն շնորհակալութիւն . և օրհնութիւն մատուցեր է առ Հօգաբարձուս և առ պատուելի Պ . Մկրտիչ Մէկպուրեան , դասատու Հայկաբանութեան : Սմենէն աւելի սրբաշրժ ընդունելութիւն դաեր են՝ աղջկանց ըստ բաւականին յաջողակ պատասխանատուութիւնները , թէ Քրիստոնէականի , թէ Եղային պատմութեան և թէ Քերպարանութեան մէջ :

Սյա վերջնինը աւարտող գաս մ'ալ կայ եղեք  
Յատկապէս գովելի տեսնուեր է այիս  
բան գանձառու ին Հայրենասիրական եռանդը.  
զոր աշակերտաց և աշակերտու հետաց սրախն ազ  
գեցրնելու միջոց՝ Եզդային պատմութեան հետ  
ըստորեր է նաև Եզդային երգերու զանոնք վար-  
ժեցրնելու, ինչպէս են Տ. Խորեն. Ա արդապե-  
տի Պատմաեան. “ԵՅՅՈՍԻ, ՏԵՐ  
ԿԵՅԱ Օ ՀԵՅՅՈՍԻ, ԱՐԴԻՔ  
ՀԵՅՅՈՅ” երգերը.

ուսկ յետոյ քննութիւնը մէկ քանի ժամեւ  
աւարտելով, հանդիսականը ուրախութեամբ  
սրտի բաժնուեր են անկէ։

Եղային Ասհմանազրութեան 12դյօշ-  
ուածին համաձայն Եղային Վարչութեան  
տարեկան ընդհանուր համարատութիւնը լր-  
սելու, ժողովականաց կէսին ընտրութիւնն ընե-  
րու և ազգային տուրքին անօրէնութիւնը հաս-  
տառակեր հանար, յառաջիկայ ելեքրաբթի օքք  
ապրի, և Ծնդհանուր ժողով պիտի գումարու իւ-

Սեղութիւն և Միւնատիին աչքը լրյա, ի-  
րենց համար նիւթոց գանձարան մը կը պատ-  
րասառուի . աղէ՛ օր առաջ նազութիւն, սօթառ ին  
Ժաղովը երթալու. և ՚ի դարձին աշխատիին մը կը  
տր՞զ, տր՞զ տրդարու., միւսը հարէ՛ծ առաջ՝ կան-  
ելու պիտի տեսնեմք ..

Խմբագիր-Տեղորեց  
Մ. Գ. ՏԵՇՄԱՐՄԵՆՑԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ. Յ. ՔԻՒՐՔՃԵԱՆ  
ԿՈՍՏԱԴՐՈՒԹՎՈԼԻՄ, ՖԻՆՃԱՆՀՅՈՒՄ